

# Հ Ն Չ Ա Կ

## Բ Ե Ր Ե Ն Ո Ր Ո Գ Ո Ր Մ Ե Ն Ե Ր Ի Ն Ե Լ Խ Ե Կ Ի Թ .

(Յօդուած Տինգերորդ և վերջին)

Ի՞նչ է հարկաւոր անել և ի՞նչպէս, եթէ եւրոպական պետութիւնների զիմումները բարենորոգելու շարժումներ՝ վեջ ի վերջոյ անպտուղ անցնեն, եթէ այդ զիմումներն արված էին կամայ.ակամայ, զանազան տէրութիւնների քաղաքագիտական յարաբերութիւնների յայտնի բարեպատեհ զուգարկալութեան շնորհով և թէ այդ հանգամանքներն այլ ևս զազարում են գոյութիւն ունենալ: Հարցը կը ծագուի. պատասխանելը նրան՝ շատ աւելի կը ծագուի: Ներկան այն բողոքներից չէ, որ բողոքները ընդհանուր թշուառութիւնը հարկաւոր էր բողոքով արտայայտել և դրա համար զարդեցնել մոլորակին, ինչ կերպարանքով ու միջոցներով էլ երեւան զար այդ արտայայտութիւնը: Յայտնի դէպքերը երկրում, հայ ժողովրդի անընդհատ սպառումը և՛ եւրոպական տէրութիւնների դէպի մեր խնդիրը բուրած կարծես համակրական, բայց իսկապէս շատ անորոշ զգուշաւոր ու եղուխական ընթացքը ստեղծում են այերիս համար մէկ այնպիսի փափուկ վիճակ, մէկ այնպիսի անհաստատ հող, որ մասնաւորապէս բարդում է մեր գործունեութիւնը:

Ձրարկված, անօթի, նահասակված, կոտորված՝ նա, հայ ժողովուրդն, արձանանում է ամբողջ աշխարհի սուղեւ, որպէս կմտքների մի հսկայական բուրգ՝ կաշկանդված թշնամիի օձային օղակներով և շողախլած հայկական արիւնով: Տանեակ հազարաւոր ընկածների գեռ տաք արիւնը, անպաշտպան որբ, սոված մնացած հարիւր հազարաւորների աղաղակն ու ողբը, ուրիշ հարիւր հազարաւորների աւճար ու ստիպված թափառական կեանքը, կառավարութեան գաղանթութիւնները, ընդհանուրի աղբորջական հալածանքը — բոլորը դէպի վրէժ են կոչում, այո՛, բայց և դէպի յաղթութիւն: Այս ութ տարւայ ընթացքում մենք շատ ենք առաջ գնացել դէպի ազատութիւն տանող դժուար շաւղով, բայց դրա ամենագոյնար մասը դեռ մեր առջեւն է. չը լինի թէ նահանջներ: Մենք լաւ գիտենք, որ այժմ կան հայոց մէջ ձայներ, թէ հայ ժողովուրդը սպառնեցաւ, թէ այլ ևս անկարելի է նոյն ընթացքով գնալ ինչպէս մինչեւ այժմ, թէ սպասենք եւրոպական տէրութիւնների միջամտութեան վախճանին, ըսպասենք դարձեալ սպասենք շարունակ և գործենք միայն այնպիսի եղանակով, որ զոհողութիւնները գէթ քիչ լինեն: Այո՛, ի հարկէ, այն ժամանակը, երբ եւրոպական

տէրութիւնները սկսան պահանջներ անել սուլթանից մեր վիճակի բարենորոգման նկատմամբ, հայերիս կողմից անտակա, անհաշիւ ընթացք կը լինէր չը դիտել մի բուպէ սպասողութեան մէջ այդ տէրութիւնների զիմումների արդիւնքին: Ինչ էլ մենք, յեղափոխականներս, արինք, մեր ներքին կողմակերպութեան մէջ, սակայն, անընհատաբար գործելով աւելի ժրաշուն կեղտով քսենք և է: Գա էլ մէկ անհրաժեշտ նախաստութիւն ու նախապարտաստութիւն է. որ մենք օգտք է ունենանք, եթէ գիտենք ըմբռնել քաղաքական հանգամանքների փափկութիւնն ու երկերեսանութիւնը: Բայց ներկայ պարագաներում, երբ եւրոպական տէրութիւնների աղլիցութիւնը սուլթանի վրայ հաղիւ նկատելի է յընդհանուր ներում՝ սսված միայն մի քանի տասնեակ բանտարկվածների արձակման մէջ, որքան էլ ինքն լստ ինքեան դա ուբախալի լինի, երբ միւս կողմից՝ ընդհակառակը՝ ոչ միայն ոչ մի բարենորոգում անելու համաձայնութիւն չէ ցրց առլիս սուլթանը, այլ և մերժում է եւրոպայի պատիւը ստորացնող զարմանալի յանդգնութեամբ — այդ պարագաներում՝ թշուառութեան մէջ աւելի ու աւելի խեղդվող հայ ժողովրդին և նրա յեղափոխական առաջնորդներին պօսալ՝ «Սպասեցէք» — յանցանք է: Յանցանք է, որովհետեւ ծանր իրերի ընթացքը և բարեպատեհ առիթներն ու ժամանակը չեն սպասում: Յանցանք է, որովհետեւ ժողովրդի սպառումն ու կորուստը չէ սպասում: Աղքատութիւնը, սովն ու մահի դեպքերն ընդհանուր շայտատանում, մասնաւորապէս Տարօնում ու Վասպուրականում, ընդունել են հսկայական ծաւալ: Տանեակներով ու հարիւրներով են համարվում աների և ամբողջ գիւղերի ձգվիլն ու ամայնալը և դրանց բնակիչների գաղթելն ուրիշ երկիրներ, ըստ որում՝ գաղթողների հազիւ կէսն ամենաողորմելի վիճակում է կարողանում գուրս գալ թիւրքական սահմաններից: Երկրի բոլոր կենդանի ոյժը, հոգին, սիրտը մարում, կորչում, անհետանում է: Եւ այդ հանգամանքներում ըստասել՝ նշանակում է տալ աղատ ընթացք սովի, աղքատութեան, մահի ու գաղթականութեան այդ աւերիչ հոսանքին: Սպասել... Բայց դա չէ՞ նշանակում՝ արդեօք մէկ ահաւոր զէնք տալ մեր թշնամու ձեռքին, այն է՝ ժողովրդի սպառումը: Սպասել... Բայց մենք զրանով կը կորցնենք մղված սուրբ կուրի համար անհրաժեշտ մեծաթիւ զինւորներ և միջոց կը տանք, որ մնացածների ամենաստուար մասին էլ հարուածէ սովի, մահուան ու աղքատութեան կատաղութիւնը:

Ահա դա է մեր ներկայ իրականութիւնը: Չունենանք մեծ-մեծ յոյսեր և ոչ խօսքեր. չընկնենք անորոշ

ընթացքով աջ ու ձախ եւ սչ էլ սպառնք մեր սյ-  
 փերն այնպիսի մտեր ու մասնակի գործողութիւններ  
 վայ. որոնք ուղղակի կերպով չեն շոշափում մեր այդ  
 ընդհանուր իրականութիւնը՝ դրան յեղափոխելու ու  
 բարեփոխելու նպատակով: Հիմա գործելու ամենահա-  
 սուն ժամանակն է, բայց թէ այդ գործելու ընթացքը  
 պէտք է լինի որոշ հաստատա, վճռական և ընդունել  
 ընդարձակ ծաւար: Կեց հարկաւոր է այժմ անել մի  
 վճռական քայլ և այնպիսի մի գործողութիւն, որ ընդ-  
 գրկէ Հայաստանի ամբողջ գաւառներ: Գուրս գալու  
 իր ներկայ թէ տարածում և թէ կործանարար վիճա-  
 կից և իր ճակատագիրն ու ապագան փրկելու համար՝  
 պէտք է հայ ժողովուրդն, ո՛ր որ կարող է, ապըս-  
 տամբէ, քանի որ դեռ իր մէջ կան դրա հասար բա-  
 ւականաչափ ոյժեր: Գա անհրաժեշտ է նաև ուժգին  
 զարկ տալու համար իր դատի լուծման, քանի որ դեռ  
 այդ դատը չէ գրվել եւրոպական զիպլոմատիայի սեղա-  
 նի կանաչ ծածկոցի տակ: Գա անհրաժեշտ է նաև  
 ոչ միայն նրա համար, որ ներկայ բողոքն բարեպա-  
 տե՛հ է իր դատի լուծման, այլ և այն պատճառով  
 որ առաւելագէս ներկայ պարագաներում իր ապստամ-  
 բութեամբ նա կարող է այդ դատի լուծումն իր քա-  
 ղաքական պահանջների ու ձգտումների համեմատ գոր-  
 ծագրել տալ սպառնական միջոցով արտայայտված լի-  
 նելով իր վճռական կամքը եւ վերջնական որոշումը:  
 Նրա քաղաքական ազատութիւնների պահանջի ծրա-  
 գիրը, նրա սարսափելի իրականութիւնը եւ նրա արգար  
 դատն արեան տառերով արձանագրված են արդէն եւ-  
 րոպական տէրութիւնների աչքի յանդիման. նրան պէտք  
 է այժմ կնքել այդ սուրբ արձանագրութիւնն ընդհա-  
 նուրի կամքի բռուն, մարտական արտայայտութեամբ,  
 առաւել կամ պակաս ընդարձակ ապստամբական շար-  
 ժումներով:

Այդպէս միայն կարելի է և պէտք է գործել այ-  
 ժմ յեղափոխելու համար Հայաստանի ընդհանուր գրու-  
 թիւնը: Այդպիսի գործունէութեան բողոքն այժմ հասել  
 է: Այդ է այն ընթացքը, որ ստիպողական կերպով թե-  
 լադրում են հայ յեղափոխականներին հայկական իրա-  
 կանութիւնը և Եւրոպայի մինչև օրս անպտուղ ելած  
 միջոցները մեր խնդրում:

Իննք պատրաստ և գործենք: Այսօր մեր ճակա-  
 տագիրը մեր ձեռքն է և միմիայն մեր ձեռքը: Չը խնա-  
 յենք մեր արիւնը և սչ թշնամու: Սարսափելի իրա-  
 կանութիւնը մեզ այդ է հրահանգում: Ծանր է, խիստ  
 ծանր այդ պարտականութիւնը, բայց և մեծ ու սուրբ է:  
 Կատարենք այն մինչև վերջ:

**ՅԵՅՏԵՒ ՄԵՏԵՂԻ ՍՊԵՆՈՒԹԻԿԸ**

Մարդուանում Հնչ, Կուսակցութեան տէնորների  
 ձեռքով սպանվեց յայտնի մատնիչ հաճի Սարգիս  
 քի իր էմիտ ճեան: Տէնորներն ազատ են: Մանրա-  
 մասնութիւններ յաջորդին:

**ԹՎ Գ ԹՎ Ա Կ Յ Ո Ի ԹՎ Ի Ի Ն Ն Ե Թ**  
**Ն Ա Մ Ա Կ Ն Ե Թ Ի Ի Բ Ե Լ Ե Յ Թ**

Նիկոմիդիա, 3 յունիս 95.

Մայիս 27-ին ըտիի 7-8 զինեալ գաղճիներ ժա-  
 յը Ը. Թ. 12-ի միջոցները կուղեն Ատաբազարի շու-  
 կային ժոտ խանութ մը խուզարկել: Խանութիւնը կը  
 հակառակի, աւարկելով թէ, օրէնքը չը թողտարեր որ  
 այդ ժամուն խանութ խուզարկուի: Գաղճիները միարե-  
 րան յիկամուր, ինչպէս կը համարձակիս մեզ դէմ խո-  
 սիլ, ալ անպատճառ գայմագամ պէյին ըսածին պէս  
 պիտի ընենք. բայց կեամբուրներդ ալ սուրէ պիտ ան-  
 ցունենք՝ կըսեն ու կը յարձակին խանութիւնի վը-  
 րայ: Քաջ երիտասարդը ինքզինքը աղէկ կը պաշտպանէ,  
 ժողովուրդէն ալ սիրտ ունեցողները վրայ կը հասնին  
 և փառաւոր ծեծ մը քաշելէ յետոյ՝ կը հեռացնեն և  
 կը փախցունեն մեծախօս գաղճիները: Ամէն բան վեր-  
 ջանալէ ետք, կատարութեան ոստիկան աղաները կը  
 հասնին, մէկ երկու անձեր ձերբակալելով երկու երեք  
 ժամ կը բանտարկեն և ազատ կարձակեն: Իսկ խեղճ  
 երիտասարդ մը, որ համարձակած էր գայմագամի մասին  
 գաղճիներէն լսած խօսքերը գատարանին ներկայութեան  
 կրկնել, 4-5 օր բանտը մնալու կը գատապարտուի...

Երկու աղքատ հայ կիներ, Ատաբազարէն կէս ժամ  
 հեռաւորութեամբ իրենց այգիէն քաղաք կը վերադառ-  
 նային, երբ չորս թուրքեր անոնց վայ կը յարձակին.  
 կիներէն մին կը յաջողի փախչել, բայց միւսը չարա-  
 չար կը լլկուի: Կատարութիւնը անպատիժ թողած է  
 չարագործները:

Ատաբազարէն երեք ժամ հեռու, Ֆերիզի հայ  
 դիւղին մէջ գիշերը չորս զինեալ թուրքեր հայ դիւ-  
 ղացի մը տունը կը մանեն, անոր ամբողջ հարստու-  
 թիւնը -- չորս օսմ. ոսկին -- կը կողոպտեն և դիւղացիին  
 ձերգիսէ անուն տանըջորսմայ աղջիկը առեւանգելով  
 ընող կը տանին: Խեղճ ծնողքը 7-8 օր շարու-  
 նակ դիմում կընեն ամեն տեղ, բայց ի զուր: Աիճակին  
 առաջնորդը գայմագամին կը գրէ, որն որ քթին տա-  
 կէն կը պատասխանէ յպագալըմ, պիր շէյ եաբարըզ,  
 (նայինք, բւն մը կընենք...):

Ատաբազարի յոյն հասարակութենէն մարդ մը, իր  
 գաւազը և երկու ընկերներ կերթան իրենց չարտախին ժոտ  
 քաղաքէն գուրս, դետակէն, ձուկ օրսալու: Պօսնացի գաղ-  
 թականներ կուգան իրենց կենդանիներն արձակել խեղ-  
 ճերուն պարտէզին մէջ: Հայր ու որդի բնականաբար ար-  
 դիլի կուղեն, բայց գաղթականք՝ յիկամուրներ, դուք  
 ո՛վ կըլլաք կոր որ մեզի դէմ կը խօսիք՝ ըսելով, եր-  
 դում կընեն որ զանոնք նոյն գիշերն իսկ ողջ առողջ  
 չի պիտի վերադարձնեն իրենց տունը: Իրենց սպառնա-  
 լիքը սուտ չէ եղեր: Հետեւեալ օրը քաղաքին մէջ ի-  
 մացունեցաւ թէ որդին բոլորովին անյայտ եղած էր, իսկ  
 հայրը տուն բերուեցաւ ծանրապէս վիրաւորուած: Ի-  
 րենց ընկերացող երկու անձերը կը պատմեն թէ չարա-  
 չար սպանուած էր խեղճ տղան: Կատարութիւնը թոյլ  
 բռնած է գործը և ձեւի համար հարցաքննութիւն կը  
 կատարէ:

Քղև, 10 յունիս 1895.

Տղեոյս մէջ հետեւեալ կարեւոր գեպքերը տեղի  
 ունեցաւ զորս կը փութամբ հաղորդել մեզ:

Քրիստոսի անուանակիս քայմագալը տեղեցոյ Հանրածա-  
նօթ Շէյխի Մէհմէտ էֆէնտիին միանալով երեք նա-  
մակներ կը խմբագրէ և կը յանձնէ դանօնք քիւրտի մը,  
որ ասնէ տանի իրենց աւագակութեամբը և մարդաս-  
պանութեամբը նշանաւոր հանդիսացած երեք քիւրտ ցե-  
ղապետներու, կրկին և կրկին պատուիրելով արցապաղ և  
առանց մէկու մը գաղտնիք հաղորդելու՝ ինքն անձամբ  
այս նամակները հասցնէ իրենց տեղերը:

Քրիստոս նամակներն առնելով ուղղակի խուփս գիւ-  
ղը կուգայ, որ ճանապարհին վրայ կիլիսայ և հոն բա-  
նի մը մանր գնումներ կուզէ ընել և յետոյ մեկնել: Ա-  
հա ոչսպէս խանութ մը կը մանէ և սովորական բարե-  
ւէն յետոյ՝ իր անձին կարեւորութիւնը ցոյց տալու հա-  
մար միամտաբար կը յայտարարէ «Ուզած բաներս շու-  
տով տուէք, ես սպասելու ժամանակ չունիմ, շուտով  
պիտի երթամ քզիի գայմագամն ու Շէյխ Մէհմէտ է-  
ֆէնտիին երեք նամակներ տուին ինձ, մին՝ խուպէկ ա-  
ղասի Պօղի տղային, միւսը՝ Չուսցի իմամ՝ Հիւսէյինի  
որդուն, երրորդն ալ՝ Փարկասուրցի  
Խլօթին տղուն, Հիւսէյին տղային ուղղուած»: Երկու  
հայ երիտասարդներ, որ այդ պահուն խանութը կը գըտ-  
նուէին՝ անմիջապէս այդ նամակներու պարունակութիւնը  
կը դուշակեն և քիւրտին ձեռքը 50 զուրուշ տալով կը  
յաջողին նամակները առնել ու կարգաւ ահաւասիկ ա-  
նոնց պարունակութիւնը:

Նամակին զուրը խորագրի ձեւով կը կարգացուի  
հետեւեալը:

**„ՁՆԱՅՏԵՔ ԲՈԼՈՐ ՈՐԴԵՐԸ.“**

Յետոյ կը շարունակէ:  
«Սոյն նամակներ Չիզ ժամանելուն պէս՝ եթէ Մու-  
համէտի կատարեալ հաւատացեալներէն էք՝ ժողովե-  
ցէք ձեր ամբողջ մարդիկը և սկսէք հայ գիւղերը թաւ-  
լել այրել ու սպանել այդ կեալուրները կաշխատին  
տիրապետել այս երկրին և ձեր տէրերը գառնալ ժա-  
մանակն է գործելու, ատօնց արմատը չորցուցէք. թող մի  
հայ չի մնայ այդ տեղ մեր առատաբարութիւնը սուլթանը,  
երբ լսէ ձեր քաջագործութիւնը՝ պատիւներով ու շք-  
քանշաններով պիտի փառաւորէ ձեզի, ինչպէս արդէն  
վարձատրեց Սասունի կոտորածին մասնակցող քիւրտ  
պէյերը:»

Յիշեալ երիտասարդները նամակները տեղեցոյ հայ  
միւտիւրին կը յանձնեն և անիկա ալ միամտաբար կարինէն  
վերջերս այն կողմերը եկող բնիչ պաշտօնեային կը ներ-  
կայացնէ: Այս վերջինս նամակները զրպանելով առ  
երես կը հաւատացնէ թէ շտապանց զգացուած է և  
եղբուրութիւնը կը հեռագրէ կարին: Կարինէն հրաման  
կուգայ քզիի խորագրի ժողովոյ թաւրը և հայ անդամնե-  
րը պաշտօնանկ ընել, գայմագամն ալ կարին զօկել: Տըխ-  
մար հայ միւտիւրը շտապանց գառապարտելի ընթաց-  
քի մը հետեւած է այս գործին մէջ, միամտութեամբ  
ուխարի աղերսներ մատուցանելով գիշատիչ գայլերուն: . . .

Վերջիջեալ Շէյխ Մէհմէտ էֆէնտիին տարիներ ա-  
ռաջ քզիի գառապարտ արքունի միւլթեղիմն էր: Քանի  
մը ասրիներ խեղճ հայ գիւղացիները շտապար հարըս-  
տահարելով կառավարական արկղէն 20-30,000 լիբայի  
պատկառելի գումար մը իւրացուց և փախաւ գնաց մէք-  
քէ: Ժամանակէ մը յետոյ հաճի և միանգամայն Շէյխ  
ըլալով քզիի գարձաւ: Կառավարութիւնը իր ձի խնդիրնը-  
կատեց այլևս սուրբ մարդուն զպչել: . . . Թող հայերը  
ողջ ըլլան կառավարութիւնը քիչ ժամանակուան մէջ Շէյ-  
խին կերած ստակը անոնցմէ կը հանէ . . .

Վերջացնելով մեր այս թղթակցութիւնը, մենք ալ  
չենք կարող մեր խորին վիշտը զսպել հայ միւտիւրին  
ախմարութեանը համար, որ այդպիսի կարեւոր պաշ-  
տօնագրիւր ձեռքէ հանած է այնքան ազլութեամբ:

Վ.

Զիլէ, 10 յունիս 1895.

Թուէս տասն և հինգ օր առաջ Յովակիմ անուն  
հայ մը կուղեւորի դէպի Աղպաղա ըստած տեղը ծը-  
խախտ վաճառելու դիտաւորութեամբ և անկէ ասդին  
կորսուած է, ուր մնալը անձանթ: Սորա եղբայրն թե-  
պէտ բազմիցս զիմած է կառավարութեան, բայց միշտ  
անլսելի մնալով իւր աղերսները՝ գլխիկոր վերագարձած է.  
այս բանը տեղեցոյ գայմագամի անվութեամբ և արձա-  
թասիրութեան արգիւնքն է, որ միշտ իրեն նպատակ ը-  
րած է շարունակ իր օրկորը լեցնել խեղճ ժողովուրդը  
կեղքելով, գործածելով այնպիսի միջոցներ, որոնք յա-  
տուկ են թիւրք պաշտօնէից: Սորա անվութեան շա-  
փուն անցած է. սա մի բանի ամիս առաջ նպատակ ու-  
նենալով մի խաղ խաղալ տեղեցոյ հայոց գլխին և իր  
բսակը լեցնելու առիթ մը ստեղծելու դիտաւորութեամբ՝  
իրեն արբանակ կը գտնէ կեսարիացի վատ հայ մը, ո-  
րի կրկերանայ փօղիս մը և տեղեցոյ ծխախտի րէժիի  
գլխաւոր պաշտօնեան, որոնք կը պատրաստեն կեղծ նա-  
մակներ հայերէն լեզուով, շարագրուած կառավարութեան  
դէմ՝ անարգալից խօսքերով, և գնելով զանոնք թիթեղ-  
եայ տուփիկներու մէջ յաճախ հայոց առեւերը այցելու-  
թեան շնորհիւ, ամենայն խորամանկութեամբ կը զետե-  
ղեն հայ հարուստներու տուներուն մէջ յարմար տեղեր:  
Երբ իրենց այդ դաւը ի գլուխ կը հանեն, կսկսին խու-  
ղարկութեան, ուրկէ ելլելով այդ նամակները պարունակ-  
ող տուփիկները, կսկսին բանտարկութեան: Հայերը ան-  
տեղեակ եղելութեանէ, շուարած՝ ինչ ընելիքին չեն գի-  
տեր. այս պարագայի տակ թուրք հասարակութիւնն ան-  
տեղեակ խնդրի խելութեանէ հայոց դէմ գոգոռեցաւ,  
իր թէ այս տեղի հայերն ալ ազմիչ (կատաղիլ) ըրին, բայց  
շուտով ամեն բան երևան եկաւ և գաւաղիւրները յայտ-  
նուեցան: Սակայն գայմագամը ինքզինքը ազատելով ի-  
արբանակներու վրայ ծանրացուց ինքրի բոլոր պար-  
տասխանատուութիւնը, որոնք, մէկէն զատ, բոլորն այ  
աղատ կը շրջին քաջալերեալ նորանոր զեղծութիւնը  
գործելու: Եւ սակայն այդ գաւաղիւրները ասով չը բա-  
ւականացան. սկսան այս եւայն իրենց կամակից ու գոր-  
ծակից ամբաստանել, որով Ստեփան Զիլէլեան անուն ան-  
ձը 2 օր բանտարկուեցաւ և յետոյ հասկցուելով ան-  
մեղութեան, աղատ արձակուեցաւ: Միւս ամբաստանալ-  
ները նշան չըբան, Յարութիւն Բպրըքձեան, հաճի վար-  
դերես Բէֆէյեան, Նշան Ճէվիլեան և այլք բոլորն ալ  
կարմիր սկիւններու բսակը բանալէ յետոյ աղատ ար-  
ձակուեցան: Տեղիս բարբարոս գայմագամն ասոնցմով ալ  
չը բաւականացաւ և բոնի կերպով պահանջեց հայերէն  
գեռ 100 սկի ևս, բայց նորա միշտ մերժեցին:

Շնորհիւ գայմագամի անփոյթ և կեղքիչ բնաւ-  
ութեան՝ այժմ՝ քաղաքիս շրջականերն աւագակներու որջ  
դարձած են. իւրաքանչիւր ուղեւոր անպատճառ կը հան-  
դիպի գողերու և կը կողպտուի. այս առթիւ վերաւո-  
րութիւնը և սպանութիւններ պակաս չեն. երբեմն այլան-  
դակուած գիւղեր կը բերուին. կողպտուածներ վերա-  
ւորուածներ և սպանուածներու բարեկամներ կը գիմն  
կառավարութեան, բայց բոլորովն անլսելի կը մնան, մի-

այն ձեւական կերպով պաշտպանութիւն խոստանալով կը ճանբեն: Գեւ Քանի մը որ առաջ կէմէրէկցի հայերը որ տեղը ցորեն առնել եկած էին, քաղաքիս եղերքը իրենց ունեցածը չունեցածը կը կողոպտեն. մասնք ալ սղերսագիր կուտան թէեւ, բայց նախորդներու բաղդին կարժանանան: Ասկէ կրնանք հետեւցնել թէ գալմագամը բուն ինքը մաս ունի աւաղակներու կողոպտուէն և ըլլայ ալ ամօթ չէ, քանի որ կը կրէ թիւրք պաշտօնեաների դրօշմը:

Տեղիս բոլոր ժողովուրդը առհասարակ սարսափի մէջ է այս գաղան գայմագամի վատ ընթացքէն, և իրարբանչիւր ոք չուարած է: Բայց երբ արգեօք վերջ պիտի գտնեն այս բոլոր լիտի վարժուիքները, որ ի գործ կը դնէ կառավարութիւն կոչուած աւաղակներու խումբը որպէսզի ամեն մէկը խաղաղ իր գործին հետեւի...

ԳՆԳԱՍԻԳ:

**ՏԵՂԵԿՆԵՐԻ ՏԻՊՐԱՆԱԿԵՐՏԻ**

**ՀԱՅՈՑ ՎԻՃԱԿՆ Ի ՏԻՊՐԱՆԱԿԵՐՏ.**

ՏԱՍՆ ՏԱՐԻԷ Ի ՎԵՐ ՏԻՊՐԱՆԱԿԵՐՏԻ  
ՆԱՀԱՆԳԻ ՄԷՋ ՊԱՏԱՀԱՆԻ ԽԺԴԺՈՒԹԻՒՆԵՐ  
ԵՒ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԵՐ:

1885-ին տիգրանակերտցի խումբունքի Անուոնի որդի Մանուկ, Պշերի աւանէն քաղաք գործած միջոցին Ամպար-Չայի բով ճէմիլ փաշայի գիւղը կը հասնի, հանկարծ Պահարանքի աւանէն 5 բիւրա վրան յարձակելով կսպանեն զինք:

Սոյն թուին քաղաքիս զօրքերէն Հասան չափուչ աւան անձը Թոււոյ անուն հայ կին մը խեղդելով քաղաքիս բողբոկանաց հին ժողովարանի տուփեւ փողոցը ձեան վրայ կը ձգէ. կառավարութիւնը թէեւ Հասան չափուչը բանտարկեց, բայց քիչ ժամանակէ մը յետոյ բանտէն փախցնելով ազատեց:

1886-ին քաղաքիս մէջ Հասան փաշայի խանին կից սկերիչ Պողոսան մհի. Յակոբի խանութը գիշերայն դինուոր գողեր մանելով կը գողանան 100 սկոյ արժուութեամբ սկերիչն ու արծաթեղէն զարդեր. կառավարութեան բողբոկելով թէեւ գողերու ով յիննջն ըստուգուեցաւ, բայց գողները հաղորակեալին հասած լինելով խեղիւր փախուցաւ:

Սոյն թուին քաղաքէս 14 ժամ հետի Ալիփան գաւառակի Պըլլըլ գիւղէն ճանոցիան Յարութիւն, Խամուտան Յովհաննէս, Գառապիան Գամու և ուրիշ երկու հայեր աղ բեռցած կը աանին ճիսէ գիւղը ծախելու. վերադարձին կողոպտուեցան ու վիրաւորուեցան Զարա գիւղացի քիւրաբերէ եւ շարաչար յօշոտուեցան: Խեղճ հայերն իրենց աղայի երկիւղի համար վտիցան բողբոկելու կառավարութեան:

1887-ին Բալուցի Յովհաննէս աղա անուն վաճառական մը Բալուայ քիւրա պէյերու հետ դատ ունենալով վերաքննիչ ատենին կը զիմէ ի Տիգրանակերտ, բայց չորս ժամ մնացած քաղաք հասնելուն, պէյերը զինեալ հրոսախումբ մը կը ձամբեն, որք գալով Յովհաննէս աղան ծառայից հետ սպաննելով մարմինները յօշ-յօշ կը պատահեն:

Սոյն թուին կոտորով գիւղացի հարուստ Մ. Մըլ-

քէ անուն հայ վաճառական մը Մուշէն կը վերագաւտար, ուր բրինձ տարած ծախած էր Գիւղէն քանի մը ժամ հետաւորութեամբ ձորի մը մէջ գիմացը կելլէ հոչակաւոր քիւրա արիւնարբու Շէյիէն և բարեկամաբար կը տեսակցի նորա հետ և մէկէն հրացանով կը սպաննէ մհի. Միլքէն և բովը եղած մեծագուժար դրամը յափշտակելով կը տանի:

Սոյն թուին Տիգրանակերտի շուրջը եղած պարտեղներուն մէջ թափառական ու փոխտական թուրքերէն Հասան անուն անձը կը յարձակի հոն խաղացող սըղայոց վոյ սղայը օգնութիւն կաղաղակեն, և Յարութիւն անուն երիտասարդ մը օգնութեան կը հասնի սակայն Հասան իր ձեռքի կացինովը կը հարուածէ զՅարութիւն, որ խեղճի կը մեռնի. ոճրագործը թէեւ կը բուտուի, սակայն ի շորհս սկիներու անպարտ կարձակուի:

1888-ին ճիկերեան Յակոբ անուն հայ շերամագործ մը Խարբերգէն իւր մետաքսներ բեռցուցած Տիգրանակերտ կը վերադառնար. ճամբան քաղքէն 4 ժամ հետու Տեղէ-Կէչուա կոչուած տեղը, պահականցին առջեւ կիջնուանի. քիւրա աւաղակները գիշերայն քնոյ մէջ խեղճի գլուխը ջախջախելով կը սպաննեն ու մետաքսները տանելով կը տանին:

Սոյն թուին Արցնի մէջ կարապետ անուն հայէ մը կը պահանջեն իւր առած գիւղի տասանորդի երկըրորդ վճարուժը. նա կատարկէ թէ վճարման ժամանակը չէ հասած, երբ հասնի պիտի հատուցանիմ. այս պատճառաւ յանիրաւի կը բանտարկեն խեղճը ու կսկսին ծեծել և շարքարել: Կարապետի ընտանիքը տեսնելով եղածը, պահանջած դրամը կուտան և կը յաջողին փրկել զկարապետ, բայց ողորմելին բանտի գատն սանջանքներէն ազդուած, արդէն հիւանդ 18 ժամ վերջ կը մեռնի:

1889-ին Տիգրանակերտէ 8 ժամ հետու Գուտուգճի գիւղին մէջ ջաղացատնութիւն կընէր քաղաքացի Մարտիրոս անուն հայ մը: Գուրմշեցի Հասան էֆէնտի զրգամաք Տէրալեր գիւղացի քանի մը քիւրտեր գիշերայն կը մանեն ջաղաց, Մարտիրոսը կը սուլաննեն և ապա Գուրագճիի հայոց ոչխարաց հօտէն 150-է աւելի ոչխար յափշտակելով կը տանին: Սոյն Հասան էֆէնտի շարագործութիւնը և ոճիրը բաղում են, անցեալ տարի բանտարկուեցաւ, սակայն բանտին մէջ բըրտաց հետ կուտելով վիրաւորուեցաւ սրտէն. կառավարութիւնը գ թ ա լ ո վ իրեն արձակեց:

1890-ին յունիս ամսոյ մէջ Պշերի գաւառակի հայ գեղացիներէն Արա համեան Մկրտիչ աղան կսպանուի գիշերայն քնոյ մէջ:

Քանի ամսներ առաջ Արազանու հայ գիւղացիներէն գերբստան մը բունի թրքացուցին բոլոր մաս մուները աղաներով:

Տիգրիսի եղերքը գանուած քաղաքիս Գըլմըր Պըլլարուարձանէն տեղացի սափրիչի կին մը Տիգրիսէն անցած պահուն, գետեղը գանուած թուրք պարտիպաններէն յարձակելով կը բռնաբարուի, որ երեք տարի հիւանդ անկողնոյ կը ծառայէ:

Սոյն թուին Տիգրանակերտցի Արազինջոնց որդի Պաղազ Յարութիւն Գարաճա-Տաղ կոչուած քրդաբընակ լեռներու մէջ կողոպտելով սպաննեցին:

Սոյն թուին Սինարակցի Օսման անուն թուրք մը քաղաքիս մէջ կոչակար Աարգիս անուն հայը իւր կոչիկի երկաթի հարուածներով սպաննեց. ոճրագործը կառավարութեան 40 սկիի գուժար մը կաշառք տալով անպարտ կը մնայ:

Վոյն թուի յուլիսին Պշերիկցի յիշեալ Միզա ազան Ռշքոթանցի բողաց ձեռքով կը սպաննէ տեղւոյն աղգապետ հայ Աշխաթիցի Մկրտիչն:

Վոյն թուին վերին գաւառէն Կոկեղեան Խաչօ անուն հայն թաման եւ Ալիկան անուն աշխարթներէն կ'սպաննուի. ոճրագործք անպատիժ են:

Վոյն թուին բնիկ Տիգրանակերտցի Չիլնիկիտեան Յովհանէս էփէնտի ջերմով գիւղաքաղաքին մէջ հրապարակաւ կ'սպաննուի տեղացի թուրքերէն և եղբայրն ալ այս սպանութեան նեղակայ լինելով ահաբեկած սուրն համակէ յետոյ կը մեռնի. թշնամիք կրկին եղբարց կորստէն չը յագեցած սարսափահար մեռնողին դիակը գերեզմանէն հանելով գլուխը կը կտրեն, կը նշաւակեն աղբով և վերջապէս գերեզմանն անգամ իրենց անթու թեան աւարկայ կը դարձնեն:

Ասիէ առաջ Պշերիկի վարի Գառաբո գիւղին մէջ Միրզա աղայի որդին Խան սպաննեց Կալէշ Ապտալ անուն հայ երիտասարդն:

Պշերիկի Թեյմա գիւղի աւաղակապետ Միրզա աղա իւր արիւնհարու արբանեակներով յարձակեցան Պէտար գիւղի վրայ և օրով սպաննեցին տեղացի հայազգի աւաղակապետ անձերէն Կուսուֆ Պետրոսեանի երեք տղայքը. սրացմէ մին Արրահաղը Յ, իսկ Յովհանէսը 6 տարեկան, Երրորդը Մկրտիչ 9 տարեկան մանուկներ. ապա կրակի տուին գիւղը ու բոցերու մէջ ողջ-ողջ նետեցին Պետրոս Գալուստեան անուն երիտասարդը, իսկ վրասակաց տակը մնացին 12 ուրիշ անձեր ու գիւղը իսպառ կոտորակեցին՝ խափիրութեան տուրքը ուրանալնուն համար:

Վոյնպէս Պէտանցի Տոնոպետեան հաճի Աւետիսը Շրգափտանլի Հասէի Ռսոյի ձեռք սպաննուեցաւ:

Միկիկան գիւղէն հինգ թուրք աւաղակներ կը յարձակին Միկիկանի հայ քահանայի վրայ և զայն կ'սպաննեն ու իւր կինն կը լլկեն:

Վոյն թուի մայիսի 20-ին քաղաքիս աղգայիներէն ոսկերիչ Թովմաս անուն գեղեցիկ պատանին հայոց գերեզմանատան մէջ իւր մի քանի ընկերներով կը խաղար, երբ եօթ ութ սասիկաններ յիշեալ պատանին պարաններով կը կապեն և պարտեզ մը տանելով փոխ ընդ փոխ կը լլկեն. կը բողբոսի թէեւ, բայց անպատիժ կը մնան:

1891-ի խաչի պահոց երեքշաբթի օրը, Բաղէշէն հոս վերադարձող քաղաքացի Մաման Մանուկ աղան քաղաքէն շորս ժամ հետո Վար-Չայէն անցնելէն յետոյ Ապտուլաս պէյի և հաճի Ռաշիտ պէյի ծառաներէն Ռշքոթանի Փերիշան գիւղէն Մամէ, օձէշխարիսցի Ասէ, Պարսացի Կամօ, Փերիշանցի Մահէ և ընկերք շրջապատելով զիրը կ'սպաննեն և 28,000 դրշի սպրանքն ալ կը տանին:

Ապանուողի եղբայրն ալ նորա դիակը բերելու համար հոն երթալով մարդասպաններէն կը հարածուի եւ վիրաւորված լինելով մէկ երկու օրէն կը մեռնի:

Պշերիկի վարի Գառաբո գիւղի մէջ Ալիկանցի Օսման աղայի և Սամանցի հաճի Ապտուլաս աղայի որդիքը չարաչար սպաննեցին երեք տղանուր հայ անձնաւորութիւնք՝ Թաթէսեան Սոմոն, Հանօ և Ապալեան Սարֆիան:

Պշերիկի Պէհարդախ գիւղի բաճի անուն հայը ըսպաննուեցաւ Կանիէ-Սափալ գիւղացի Միւլէյմանի Մէհմէտ անուն բրակն:

Վախիպանու Թաւլի գիւղացի Արօեան Պետրոսի կին

Հուշան գիւղերանց Ռշքոթանցի աշխարթներն առեւանդելով բռնի թրքացուցին. նոյնպէս նոյն գիւղէն Մարիամ անուն աղջիկ մը բռնաբարուեցաւ Մամոյի Մուհամետէն որ Հիճր գիւղը կը բնակի:

Վոյն թուի յուլիսի 20-ին շաբաթ գիւղեր ժամը երկուր ու կէսին ձինկէնէ Ալի և ուզուն Հիւսէյինի սրգի Գօթօ անուն թուրքերը քաղաքիս Կեափուր-Մէյտանի կոչուած տեղւոյն մէջ հաւաքուած շերամարոյժներու բուր փռուելիքները հրոյ ճարակ տուին, հայերէն առիթով մը սրգողած լինելուն համար. վնասը հազար ոսկիէ աւելի էր և կը վերաբերէր 150 խիղճ հայերու: Այս մասին թէեւ կառավարութեան բողբոցեցին և մինչեւ Պօլիս հեռագրեցին, սակայն իսպառ անլսելի մնաց և չարագործք չի բանտարկուեցան իսկ:

Պարգինէն 4 ժամ հետո Հոսանֆ գիւղացի Մարգար անուն վաճառական մը քաղաքէս անցնելով Հալէպ երթած պահուն երկրորդ իջեւանէն 13 ժամ հետի եղող Միհրան աւանի բնակիչներէն քիւրտ հրոսակներ խեղճի վոյ յարձակուելով անթուրէն կ'սպաննեն. հակառակ խեղճի պաղատանաց որ կ'ազդերէր իննսոյի միտն իւր կենաց ու գրամն տանիլ քուրք թէ զինք կ'սպաննեն, և թէ ո'նեցածը կը տանին:

Քաղաքիս լեռան գոնէն խուր մը կանայք կանցնին. սոցա կը հանգիպին երեք թուրքեր, որոնցմէ մին էր Միկիկի զատէ Արիֆի տղան և բռնելով կիներէ մին, գահվէճի Թովմասի կինը, կը մօցնեն մօտը դանուած Սըվապայ բաղանեաց քիւլխանը և հոն կը բռնաբարեն. իսկ կառավարութիւնը բնաւ հոգ չորաւ պատժելու:

Քաղաքիս ականաւոր թուրքերէն և իտարէի անգամ հաճի Մէհմետ պէյի գրագիրը Թէֆֆիկ, իրենց ապարանի գոնէն անցնող հայ կին մը բռնի ներս կը քաշէ ու հանդերձները բղբախով բռնաբարելու կաշխատի. կնոջ աղաղակներուն վոյ անցորդ օքնութեան կը հասնին և կաղատեն: Այս Թէֆֆիքը որ սոյն գունակ ժպիտ արտաբերելով խմորուած է, ոչսօր արգարութեան պաշտօնեայ վոյէս է, որ աստիճան մը ևս ոյժ կատանայ իւր վատ կիրքը գոհայնելու:

1892 օգոստոսին պարգալ Անակուճ օղլի ԱՏէտը, զառաջավաճի Թուխմանը պարիսպներէն վար կը գահավիժէ ու կը մեռնէ:

Վոյն թուին Տիգրանակերի մօտերը Գաղան-Տարասի կոչուած տեղը թուրքերը սպաննեցին Յարութիւն անուն Հօբակցի հայը:

Ամպար-Չայի առջեւ գանուած ջրաղացի մը մէջ քիւրտերը սպաննեցին Տըպիցի գիւղի Մարտիրոս անուն հայը:

Վարպ Գաղայի Սալի գիւղին մէջ Յարութիւն անուն ջրաղացանը քնոյ մէջ բրիչով կ'սպաննեն գլուխը ձգելով, ժայռի կտոր մը սրտին կը դնեն և կը փախչին. կառավարութիւնն անհոգ մնաց ոճրագործները ձերբակալելու:

1893-ին Տիգրանակերտ ժամ մը հետաւորութեամբ Հայէղեկ անուն գիւղին մէջ Գահոյիք գիւղացի ԱՏմէտ անուն քիւրտ մը իւր հրացանը փորձելու համար Սիլվանցի Պետոյ անուն հայ հովիւ մը զարկաւ ըսպաննեց. մահապարտը երեք ամիս բանտարկուելէ վերջ աղատուեցաւ:

1894 յուլիսին. քաղաքիս թուրքերէն Պէրթօ օղլու խալֆայ անուն մէկը գիւղերանց գաշոյն իձեռին կը յարձակի քրէեան Յարութիւնի տանիքը մահաւաղելի վրայ եղող Թուխայի վրայ և կը սպաննայ սպաննել յետոյ

ստորագրած կինը կը բռնաբարուի:

Այն թուին Հաղթեան Կէտրգ անուն 20 տարեկան հայ երիտասարդ մը իւր ջորիններով կերթայ Մուշ Ճամբան Տարանձայ-Թըլլըստին անուն տեղը՝ երեք թիւրքեր վրան յարձակելով ջորիները կուզեն, կը դիմագրէ. բայց այնտեղով կը սպաննուի եւ ապա կը յաշտան զինք. ուրիշ ճանապարհորդք հանդիպելով կը տրտած մարմինը Հաղթո Սեպտին պէյին կը տանին: Ոճ-տարորձք Սեպտին պէյին հակառակորդ ուրիշ պէյի մը ծառաները կը լինին:

Այն թուին թիւրք մը տունէն ելնելով կուխէ տուտի անդամ՝ դէմն ելնող հայ մորթիւ. իրեն կը հանդիպի Բարուբեան Կարապետ անուն հայր. թիւրքը դանակը հանելով խեղճի վրայ կը յարձակի եւ առաջին հարուած մը կուտայ. մարդը վերաւոր վար կիւնայ. օգնութեան համարով կը փոփեն խեղճ վերաւորը Կոստամբուլի մը աչքի տուտ կը տեսնէ այս դէպքերն ու անտես կտանէ:

Այն թուին Խիան դաւառի Պահմա գիւղէն սէս Մելի որդի Բօնն Շէյխ-Տոտանու. եւ Բշեթիկի մէջ տեղ Ռշքթի մը խալիկէ և Գէյրո անուն քիւրտէն սպաննուեցաւ հօտանով:

Սասուն Տարուրիկի սոսկայի կտորածէն զերծ մնացող որք ազաք գերի վարուած են. սասնցսէ Եօթը հետեւեալ պարագայիւք ծախուած են. աղջիկ մը Մուշ Գէյա տ գիւղ. աղջիկ մը հաճի Օսման պէյի գիւղ. աղայ մը աւանակով մը փոխանակուած է եւ օրիորդ մը ալ 130 զրէն. գնած է Մուհամմէտ անուն քիւրտն Ղերան-Շահրի մօտ գարակէշի ցեղէն. նաեւ մէկ աղջիկ, երկու աղայ Կարապաշ գնչուի մը ձեռք տեսնուած են գաւառիս Շարգ նահիէի Թէլըք գիւղի մէջ ալ երկու հայ տղաներ ծախուած են:

Այն թուին Բալուցի հայ մը Տիգրանակերտ կուգոյ ցորեն տանելու, վերադարձին քաղաքէն մէկ ժամ հեռաւորութեամբ տեղ մը թիւրքերէ կը սպաննուի եւ ելնենն ու ցորենն ալ յափշտակելով կը ստրուին:

Այն թուին Փինէճի Զակովը անուն հայը Մուգարայ տարին աշխատեցունելու, սակայն խեղճի բռտամբ շահած 600 զրէն. գումարը, բովը գտնուած գոյից եւ ընչից հետ կորստելով մերկացուցին եւ գանակածելով թողուցին:

Այն թուին յուրիսի վիշտը Տիգրանակերտցի հիւսն Կիրակոսի որդին հիւսն Զ. կովը կը հանդիպի երեք աւազակ բրթաց, որք լը սպանան զինք կողոպտել. Զ. կովը փախչելու փորձ րրած միջոցին քարի հարուածով մը սարք կը կտորեն եւ վրան յարձակելով կուզեն սպաննել. հարուածեալն աղաղակ բանալով քանի մը հասիւր օգնութեան կը հասնին և կաղատեն զինք: Աէքը թէ եւ վեց ամսէ առողջացաւ, բայց սարք կաղ մնաց, թէ եւ կառավարութեան բողոքուեցաւ բայց անխելի մնաց:

Այն թուին օգոստոսին մէջ Արդնի մօտ Փայամը գիւղացի Աւարեանց Սարգիսի սղան եւ Պոտյեց Պօղոսը ճամբորդութիւն ըրած միջոցնուն գիւղէն երկու ժամ անդին հասնելուն պէս՝ Շէյխանցի աշխրամները յարձակելով կը բռնեն զիրենք կը մորթեն, փորեքին ձեղքելով թորեքին կը հանեն ու կը նետեն:

1895 յունվար 6-ի ճիշտ Ծննդեան առառօա բանի մը գիշերապահներ կը բռնեն Մշեցի թշուառ կին մը և պարտիզաց մէջ քաշելով կուզեն բռնաբարել. կնոջ բարձրացուցած աղաղակներէն օգնութեան կը հասնին ուրիշ գիւղի ապահ ոստիկաններ և զայն վերաւորելով կը փախչեն:

Փետրուար 15-ին քաղաքիս մէջ երեք սրիկայ թիւրքեր Նազիֆ Էֆ-ի որդի Շէֆֆիկ, Ղեպէպիճի Թէֆֆիկ և թիւթիւնի մը զինեալ գիշերը փողոցը կելեն, իրենց հանդիպած երեք հայերը կը կողոպտեն ու կը փախչին, կը հանդիպին ուրիշ երեք հայերու՝ անոնք ալ կը ձեռնեն. օգնութեան կը հասնին գիշերապահ զինուորք և փոխանակ օգնելու՝ հրացանի կոթով նպարավաճառ Զովհաննէսի սրունքը կը կտորեն. թիւրքեր կը փախչին ուրիշ թաղ մը, ուր հարսանեաց տուն մը մտնելով մերկ սուրեր ի ձեռին յարձակմամբ հարսը կը պահանջեն. ամենքն ալ լեզապատառ կը լինին. կառավարութեան կիմացուի որ գալով կը ձերբակալեն, սակայն 8-10 օր բանտարկելէ վերջ ազատ կարձակեն:

Մարտի մէջ քաղաքիս հազարապետ Սէլիմ աղայի սրիկայ որդին Գաթիհ փաշայի Թաղը կողակար Զովհաննէսի տունը կը մտնէ գիշերանց եւ խեղճի Տուտի անուն կինը անկողինէն բռնի առնելով Արիֆ փողոցի օրթմայի տակ մորթիւ կուղէ. կնոջ աղաղակներու վրայ թաղեցիք օգնութեան կը հասնին եւ կաղատեն: Սոյն հազարապետի որդին ամեն օր բանտը կերթայ եւ բանտարկեալ խեղճ հայերը շարաշար կը ձեռնէ: Այս բաներուն համար թէեւ կառավարութեան բողոքուեցաւ, բայց անօգուտ:

Մարտի վերջերը, աւագ երկուշարթի օրը, Ալիմանի Հալտար գիւղէն երեք հայ կինն ու դուռ կերթան վստելիք հաւաքելու: Համբաւաւոր աւաղակապետ հաճի Ռաշիտ աղայի հովիւր վրայ կը հասնին. կնիկներէն երկուքը կը փախչին եւ երրորդը, որ 55 տարեկան տրկար պատու մը կը լինի, Զիլֆէ անուն խաչօ Պօթիկի կինը, բռնելով անգթաբար կը լնէ, չք գթալով կնոջ արցունքներուն ու պաղատանաց որ կըսէ երկու սօսոգ տեղ կուգամ, թող զիս. այնչափ օրէ պահք պահած եւ, մարտութեամբ զատիկս գտաւրեմ:

Մարտի վերջերը Հաղթո գաւառիկի Հօտնօֆ անուն հայաբնակ գիւղը կերթան Աէպտին պէյի որդի վայրենաբարոյ Սիւլէյման պէյի ծառաները, իրենց պէյի ապարանքի շինութեան համար 500 հատ գերան կը պանանջեն ձրի, անտառապահն կըսէ յգերաններն արդէն ծախուած են Տիգրանակերտցի ամպարձի Զակորին. ծառայք կը գտնան ձեռնունայն. պէյը խելով կը զայրանայ եւ կը հրամայէ որ, երթան բռնութեամբ բերին. գաղտնաբարոյ ծառանելը Հօտնօֆ գտնուելով Եօթն հայեր կը վերաւորեն ու գերանները տանելով կը բերեն պէյին. կառավարութեան գիմելու կը վստանան, զի իրենց կառավարութիւնն ու թագաւորը Աէպտին աւաղակապետն է:

Ապրիլի վեջերը քաղաքէս 12 ժամ հեռաւորութեամբ դէպի հարաւային արեւելք Պահրամբի գիւղատարի Սալան գիւղի բիւրտ գիւղապետի որդին իւր ընկերներով կը յարձակին հայոց հօտին վրայ եւ երկու հովիւները վերաւորելով կը սպաննեն. զիպները գետանցեալ շարթու Տիգրանակերտ բերուեցան եւ կտաւ վարութիւնը բնեւելով յատատեց վերքերը, սակայն ոճրագործք ազատ են գետ. սպանեալ հայերուն անուններն են խաչատուր եւ Մուրսա:

Քաղաքէս 12 ժամ հետի քնեալ կոչուած գիւղին մէջ սէս Առաքիլ 28 տարեկան հարուստ հայ մը կը բնակի քիւրտերէ պաշտեալ: Ապտուլլահ պէյին որդին իւր տասը հատ քիւրտ ծառաներով շարունակ Առաքիլը սպաննելու կաշխատի. քանիցս գիշերանց տունը

կիջնէ, սակայն անյաջող կը փախչի եւ մօտ օրերս կը յաջողի Առաքելի 30,000 զօշի զուտ ստակ եւ 8,000 զօշ չափ գոյքերն գողնալ:

Քամաքէս երեք ժամ հօռի ճըրմիք գիւղին մէջ Մուսթաֆա անուն բիրտ մը իւր քանի մը ընկերներով գիւղի ոչխարաց հօտին վրայ յարձակելով հօսիւր կը վերաւորեն որ քանի մը օր յետոյ կը մեռնի եւ ոչխարները յափշտակելով կը տանին: Ոճրագործք թէ եւ բռնուեցան, բայց մի քանի ամիսէն անպարտ արձակուեցան:

Վարելի վերջերը Տիկրանուկերաի բողոքեաց մէջ յիկ հայ կին մը թիւրք ստիկանի մը կնոջ կողմէն սաստիկ կը ծեծուի. այժմ մահամերձ անկողնոյ կը ծառայէ. թիւրք կինը ծեծելէ զինի կը բողբէ ալ ու արգար կը հանդիսանայ: Հիմայ հայ կնոջմէ դատարանի ծախք կը պահանջուի:

Վորէն սպրիկ վերջերը Գարխինի Գէրան գիւղացի հայ մը Սուլուկ գիւղ գնացած պահաւճ Ծանապարհին հեծեալ ոստիկան մը կը հանդիպի եւ իրմէ կը պահանջէ անդրափարտիքն՝ փաթաթելու իւր ձիու մէջքի վերջը խեղճը կընդգրկմանայ եւ ոստիկան զինուորի խարազաններու ծեծի ներքեւ կը մեռցուի:

Վարդանի երկրին մէջ Խուպելայ գաւառի Խուպի անուն եկեղեցւոյ վրայ յարձակելով գիւղերանց Ռչքօտանցի աշխրթներ կը կողոպտեն եկեղեցին եւ սպաննած շան լակոտ մը սեղանը գնելով կը հեռանան:

Բուն բարեկենդանին հինգշաբթի երեկոյին Գահպիք գիւղացի հայ կին մը իւր գրկի վաւախով նոր դռնէն անցած ատեն, հօն գանուող իւլամ զօրքերէ կը բռնաբարուի. մօր եւ զաւկի ճիշեր հասերը լսելով կը փութան փրկել խեղճը. բայց շատ ոչ: Զօրքերը իսպառ անպատիժ կը մնան:

Էջմյաք բեաթիպի Մօլլափաշայ անուն պաշտօնեան հայ թիթեղագործի մը շինած առեկայի արժեքը չը տայէ գտա, գայն կը գանակոծէ գլուխն կը պատռէ եւ կրօնն կը հայհոյէ, թէ եւ կառավարութեան բողբուած է բայց չէ լուած:

1895 մայիս 8-ին քաղաքիս թուրք երեւելիներէն Հաճի ճըմիս աղայ զատէ Ապաիւրահման աղային փեսան քաղաքիս սեղանաւորներէն Հէքիմեան Պետրոս ԷՓին. իւր ունեցած պարտը վճարելու համար խաբելով տունը կը տանի եւ երբ Պետրոս ԷՓին վտանգը գուշակելով կընդգրկմանայ դռնէն ներս մտնելու, կսկի ծառաններով ներս քաշել. սեղանաւորի բովէն գոհարեղենները տանելով զայն կորսնցունելու կաշխատին. ինչպէս որ հացագործ Անդրէասն ալ քանի մը թիւրքեր խաբելով հարուստ թիւրքի մը տուն կը տանին ու 25 օր չարչարելէն յետոյ՝ պարանով խեղդած ու գիտկը գորս նետած էին, որ գանուեցաւ Ֆրանսական հիւպատոսի որսորդութեան պտտած ատեն. իսկ Պետրոսը աղաղակ բառնալով օգնութեան կը հասնին եւ կաղատեն. թէ եւ բողբուեցաւ, բայց ոճրագործ մեծատան թիւրքի մը ծառայք լինելով անպատիժ մնացին:

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ի Բ Տ Ա Ր Օ Ն Ի \*

(շարունակութիւն) \*\*

Այդ անցքերէն յետոյ կարինէն փոլիս մը զրկուեցաւ:

\*) Տես «Հնչակ» № 6—10  
\*\*) Տես «Հնչակ» 10

նա ալ առանց բան մը գտնալու 50-ի չափ սովորեալ ալ այն ատու, եւ անոր մտնէն ալ հարկաւոր անձինք փոխան: Զօրքեր, որ գիւղս պաշտպանելու համար սեղս խրկուած էին, 20 անձի չափ հինգ վեց ամիսներ հաս կեցան, իրենց կետակօրներ, ձիերու դարձան, սնկողին եւ ամեն պիտոյքը ձրի սուանալէն յետոյ, խանութ պաններուն ստանց ալ այնպէս ծեծեր տուին որ սուսք հիւանդանալով զգայարաններէ զրկուեցան, ուսնք իւրացան, ուսնց ալ աչսց լցար խաւարեցաւ: Աստիկէն թէ ոչ ոք գեափօրենց, մնք զձեզ պաշտպանելու եկած ենք. մեզի պէտք եղած գրամները չէք տար: Ասդէն առած համազգեստները, խոսք օղկին եւ լճէյերուն արժեքը թէ իրենք չէին վճարեր եւ թէ գիւղացիք չէին ուզեր տանել: Տեսնալուս զօրքերն ալ իրենց կողմէն սպառակեցին: Յիւնապետ Ահմետ աղան պոյտագործ Մանուկը այնքան ծեծել, որ երեք ամիս անկողնոյ ծառայելէն յետոյ թէ Մանուկը անդամալոյծ եղաւ եւ թէ Մանուկի երեք տարեկան աղան վախէն խելագարեցաւ:

Յորենի սղութեան պատճառաւ բրտաց վախէն գիւղիս արական սեղս արտաքին հաղորդակցութիւններէ զրկուած ըլլալուն համար՝ իրենց կանայք կը զրկէին մեծակայ հայ գիւղեր ցորեն ձեռք անցունելու յոյսով սակայն Համանցի Խալթի մշակները Բարսեղի եղբոր կինը խեղդելով ձեան մէջ կորսնցուցին եւ 10 հատի չափ կանայք բրտաց վախէն փախչելով գիւղերը գորս մնացին յաւաքար ամայ սարափակի ցուրտին. ատոնցմէ ալ ուսնք վախէն մեռան, ուսնք վիճեցին: Չալիկեան Գօրիգօր Բերթ բաղաբախան յանցանքով անբաստանուած եւ բանաւորուած էր. 13 տարեկան տղան հօրը ուտելիք բերելու ատեն ճանապարհի վրայ բրտաց կողմէ վերաւորուեցաւ. անոր մեծ եղբայրը ընտանեաց պարէն հայթայթելու համար Բուլանըն գացած էր. վերադարձին նա ալ ճանապարհի վրայ վերաւորեցին եւ ջրերը սրով կարեցին: Երբ մայրը որդոց այս դառնաղէտ լուրը լսեց խելագարեցաւ եւ կաթուածահար լինելով նա ալ մեռաւ. Ալանտեան Մարտիրոսը կէս գիշերին սպաննուած գրտնուեցաւ իր գրան սուջեւ. անոր եղբայր Խուրշիտը արտասահման անցնելու ժամանակ՝ բրտաց կողմէն նա ալ սպաննուեցաւ: Միլքունի սղի Յովսէփ բրտաց ձեռքէն փախչելով ջրամոյն եղաւ: Խանէեան Հլլաթ ցորեն բաւցած Բիթլիսի ճանապարհի վրայ ծառէն կախուած գրտնուեցաւ. Ե. Յովհաննէսեան Միտազ կալի մէջ սպաննեցին. Զլխատեան Մանուկի սղին արտ հնձելու ժամանակ սպաննեցին իր արտի մէջ. անասուն եւ ոչխարներու վերջ բերելէն յետոյ, արտերը հնձեցին տարան: Զօրքեր մէկ կողմէն, կառավարութիւնը միւս կողմէն եւ ասոնց վրայ յաւելցուր բրտաց գործած նախձիրներ եւ աւառաութիւններ ոչնչացուցին գիւղի հայ հասարակութիւնը եւ այժմ ալ հարկահաւարներ ոգի ի բուն կաշխատին հարկեր ժողովելու եւ կրսն թէ՛ յինչուն մնացած էք մեւ երկրի մէջ. որքան անպգամ, որքան վատ էք. ինչու չէք հեռանալ: Արդէն գիւղի մէջ մնացեալ 70 տունի չափ հայերս ալ չը կարողանալով սովալ այս բարբառութեանց՝ յառաջիկայ գարնան պիտի գաղթեմք, որովհետեւ մինչեւ ցարդ նիւթականով կը դիտարեցինք, այսուհետեւ ո՛չ նիւթական կայ եւ ո՛չ մարդ մնաց, ամեն բանի ալ վերջը էկաւ:

1894 գեղտեմբեր ամսոյն գիւղիս խտերուն կրակ տուին. գիւղացիք օգնութեան փութացին. համախեղեցի հեծելազօրքը, որ կրակէն քիչ մը հեռու կեցած կը

սպասելին, կրակի լոյսով սկսան հրացաններ արձակել բազմաթիւ մէջ, Դժոեան Բաղաբի տղան հրացանի դընդակի վէրքէն մեռաւ եւ ոմանք ալ փախան, իսկ բարգուած խոտերը հոյ ճարակ եղան:

Գիւղիս կալուածներու մէջ այժմ 10-15 ի չափ քիւստ ցեղապետաց տուներ կան հաստատուած. ասոնք եւ կուսաբարութիւնը մեր կենսական հիւժը ծծելու տղօրուներ եղան:

Ղարաչօյան գիւղի հասարակութեան կողմէն.

1890 ՅՈՒՆԻՍ 15-Ի ՏԱՐԵՂԱՐՁԸ.

Չանազան տեղերից ստանում ենք նամակներ, որոնցով հաղորդում են, թէ մեծ շուքով, թափօրներով եւ միթիւններով հայ գաղթականութիւնները սօնել են Յուլիս 15-ի Կ Պօլսի Մեծ Յոյցի 5-երորդ տարեգարձը:

ԱՅՈՒՍԱԿԵՆՈՒԹԵԱՆՍ Գանձարանում շնորհակալութեամբ ստացվել են հետեւեալ գումարները.—

ԱՄԵՐԻԿԱ, Ուստր բաղաբի Հնչ Մասնաճիւղից 13 անգ, ոսկի: Գարձեալ նոյն Մասնաճիւղից 281. դոլ. 50 սէնտ. հանգանակված հետեւեալ կերպով. Մ. Կ. Մ. 20 դոլ., Յ. Թ. 13 դոլ. 75 սէնտ. Գ. Ա. 12 դոլ. 50 սէնտ, Փօլ կարնեցի, Ջուր Սառտոյ, Խաչ. Եաղ, Մ. Առաքեալ, Փ. Տ. Յ. և Ս. Պօն 10-ական դոլ. Գ. Կ. և Հրատ 7-ական դոլ. Վ. Պօյաճի, և Օ. Գ. Ի. Ա. Մ. և Յ. Մ. 6-ական դոլ. Ա. Տ. Մ. Գ. Յ., Հրացան, Վ. Հ., Գրիգոր Մ., Սուլթան Համիտ, Զէքի փաշա, Մ. Յ. Պ. Պ., Կ. Ս. Փախ, Գամբրը, Հալուհին, Տ. Ր. Յ., Ա. Կ., Փայլակ-Կայծակ, Վաշխատունքի հակառակորդ և Խ. Ա. 5-ական դոլ. Ճորձ. Կիր 4 դոլ. 50 սէնտ. Մ. Ռուպ և Մուրաթին պաշտող մը 4-ական դոլ. Ճէլայէտտին 3 դոլ. 75 սէնտ. Կ. Յ., Գրգոյի վրէժառու, Զարարեանցի հետեւող մը, Մ. Սէ, Կ. Փ. և Փնօր 2առու 3-ական դոլ. ԽԾԿ 2 դոլ. 50 սէնտ. Գ. Պօյ., Գ. Հմ., Ա. Պօյ., Կ. Գաս., Երկու ընկերք, Գ. Հայր և Յ. Թ. 2-ական դոլ. Մ. Փ., Ա. Հայկ. Գ., Ս. Տէր Տ., Յ. Թէրխ., Ա. Պօյ., Մ. Պե., Եղ. Պօյ., Հ. Տէն, Կ. Ս., Գ. Տ. Մ., Հ. Անթ., Մ. Պօյ. և Մ. Գարա Մ. մի-մի դոլ. Ծով. Ոմն և Ոմն 25-ական սէնտ. Մ. Ս.-ից 2 դոլ.:

ՄՕԼԳՕՆ քաղաքի Հնչ Մասնաճիւղից ի նպաստ յիշատակութեան Գ. Ս. 8 դոլ. Հարաղատ, Կ. Ա., Յ. Մ., Զ. Թ., Կ. Մ., Ս. Հ., Կ. ՄՏԹ. Գ. և Կ. Ա. 5-ական դոլ. Կ. Կ. 4 դոլ. Պարնըմ 3 դոլ. Յ. Ա., Ա. ՄՏԹ. Գ., Ղ. Պ., Մ. Հ. և Գ. Գ. 2-ական դոլ. Ոք, Կ. Բ., Տիկին Մ. և Թ. Թ. մի-մի դոլ.: Մասնաճիւղի հետեւեալ 14 անձերի շարքականներէից 106. դոլ. 10 սէնտ Կ. Ճ., Գ. Ճ., Մ. Գ. Ճ., Ս. Թ., Կ. Պ., Գ. Ս., Ս. Գ., Կ. Գ., Մ. Ա., Կ. Մ., Մ. Թ., Ղ. Պ., Մէմմէտ էմինի և Գ. Պ., վերջինս Գ. Պ. իր շարքականը տալիս է Սանոյ արկածեալը Մասնաճիւղի երեքամսեայ հաշուից 30 դոլ.:

ԼՕՎԷԼ քաղաքի Հնչ Մասնաճիւղից 30 դոլ.:

Ֆիլիսթուրկ քաղաքի Հնչ Մասնաճիւղից 110 դոլ. հանգանակված հետեւեալ կերպով. Ամպրոպից 12 դոլ. Ս. Ս. Ա.-ից 7 դոլ. Երկրաշարժից 5 դոլ. 75 սէնտ, Գուրգէնից, Մարութից, Հ. Թ.-ից, Բիւլըլըրից և Ս. Սանգուրձից 5-ական դոլ. Մարտից 4 դոլ. 25 սէնտ, Հ. Տ.-ից և Պուլղարիճից 4-ական դոլ. Հնչակից 3 դոլ. Գ. և Մ. Ճ.-ից 5 դոլ. Հրացանից 2 դոլ. 50 սէնտ. Ոմն և Մ. Խ.-ից 2-ական դոլ. Պատկերից, Տէրտէրից, Սլաքից և Մ. Մ.-ից մի-մի դոլ. և 50 սէնտ, Ապահից 1 դոլ. 25 սէնտ, Կ. Ե-

ից, Մ. Բ.-ից, Ոմն, Առիւծից, Մ. Կ.-ից, Ե. Ճ.-ից, Ս. Ս. Թ.-ից Ա. Թ.-ից, Մ. Կ.-ից, Յ. Ե.-ից, Մ. Ա.-ից, Գ. Ա.-ից, Կրակից, Զէքից, Գնդակից, Աստղից, Մոզից, Լուսնից, Բաջից, և Մ. Մ. Ճ.-ից մի-մի դոլ. Գ. Բ.-ից, Ոմն, Հմ. Թ.-ից, Ա. Թ.-ից Ս. Ա.-ից, Թ. Ն.-ից և Հաֆիզից 50-ական սէնտ, Կայծակից 25 սէնտ, Մասնաճիւղի Կանձանակից 2 դոլ. 50 սէնտ:

Տիկին Բալանթարեանց 50 Փրանկ:

ԲՕԼԳԱՐԻԱ ՌՕԼՍԸՈԼԿԻ Հնչ. Մասնաճիւղը ստացել է հետեւեալ գումարը 1167 Փրանկ, որից 450 Փրանկը ստացված է Կենտրոնական գանձարանում: Այդ ամբողջ գումարը հանգանակված է հետեւեալ կերպով. ի նպաստ Սասունցիների կալմակերպված վիճակահանութիւնից հասոյթ 782 Փրանկ, ընկերէ 80 Փրանկ. Ժիրոյրի խմբից 76 Փր. 50 սանտիմ, Եթերի խմբից երկու անգամից 85 Փր, Գործաւորների խմբից 40 Փր, Համակրողների խմբից 17 Փր. Հանթից 15 Փր. ՆԱԿ-տակի՝ պատկերների առթիւ նուէր 13 Փր. 50 սանտիմ, մի բոլոր օրիորդից 10 Փր. Լ. Ս.-ից 10 Փր. Արթուրից և Գ. Ս.-ից 5-ական Փր. Օր. Արաքսից և Յ. Ե.-ից 2-ական Փր. օրիորդ Մանիկից 1 Փր. 50 սանտիմ, յեղաբարասէր՝ խումբից Կայծից, Կիծեռնակից և Ապտակից 3-ական Փր. Թուրից 1 Փր. 50 սանտիմ, Սուրբից և Վահագնից մի մի Փր.: Թուրքական քաղաքից Հ.-ից 10 Փր. Պալքաղաքից 93 Փր. 85 սանտիմ:

ԱՆԳԻՒԱ ԼՕՆ քաղաքի մի Հնգկաստանցիից 3 անգլ. ոսկի, Սուրբ Թորոսից 6 շիլինգ:

ԹԻՒՐԲԻԱ X. քաղաքի արգարութիւնից 5 օսմ. ոսկի:

Օժ քաղաքից Հուր և Սուրբի ձեռքով. Արեգակ Հրանտեան, Լուսին Աստղիկեան, Կշիւք Արդարութեան, Զուարթուն Պայծառ, Պանտախտ Պանտախտեան, Այծեամ Կաղիկեան, Կերսէհ Կոմսարական, Գուրգէն Արծրունի, Արգիլոյոս Կոփեցի և Զարմայր Յովհաննէսեանցի մի մի գաղղիական լիբա:

Կ. Պ. քաղաքից 2-ից 10 շիլինգ, Գ. Ակ-ի ձեռքով հանգանակված 87 զըշ. Վառօթից 1 օսմ. ոսկի, Ռուսաստանից\*\*\* 80 զըշ. Գ. Ս.-ի ձեռքով Տարածողի խմբից 815 զըշ. Նիզակեան խմբից 274 զըշ. Մալխասից 10 Փր. Կայծ խմբից 70 զըշ, Գուրգէնից 60 զըշ. Մ ի ձեռքով Զ. Հ.-ից 107 զըշ.:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ Թաւրէզ քաղաքից Բաղադ-ից 54 պարսկական թուան:

ՀՈՒԷՅՑԱՐԻՈՒ Ժնէվ քաղաքից Գեյլէնից 20 Փր. : Ֆրանսիա Մ Օնպէլի քաղաքից Երկրագործից 23 Փրանկ.

ՌՈՒՄԱՆԻԱ Բ. քաղաքի Մասնաճիւղից 23 Փրանկ:

ՌՈՒՍԻԱ Բալչի Մասնախմբից 275 ռուբլ., Աղ-Ար.-ից 25 ռուբլ., Էվտօրի միջոցաւ հանգանակված Վ. Գողթնիբում Սինդիկից, Անյայտից, Եթերներորդից, \*\*\*-ից և Հոցուից 10-ական ռուբլ., Առաջինից, Գեղացիից, Ռմից և Պ. Փանից 5-կան ռուբլ. Երկրորդից, Բարձր Հայքից, Մինից և Վիգայից 3-ական ռուբլ. Մի բանիսից 20 ռուբլ., 10 Կօպ. Արշալոյսից 1 ռուբլ. Էվտօրի ներկայացուցից 20 ռբ.:

Յօդուածներ, թղթակցութիւններ, տեղեկութիւններ և դրամ ու մանդատ ուղարկել հետեւեալ հասցեով.—

M. Beniard — 22, Ormiston Road, Shepherd's Bush London, W. [Angleterre]